

Ծախսաբաժին

Ի՞նչ բան է ծախսաբաժինը:

Մարդոց մեծ մասը IHSS-ը կ'ընդունի իբրև իր Medi-Cal-ի բաժին: Ըստ ստացած եկամուտի քանակի, կարգ մը մարդիկ պէտք է համաձայնին ամսական որոշ գումար մը վճարել իրենց Medi-Cal-ի ծախսերուն դիմաց նախքան Medi-Cal-ի կողմէ վճարումը:

Դրանը որ պէտք է վճարուի նախքան Medi-Cal-ի կողմէ վճարումը կը կոչուի ծախսաբաժին (SOC): Ծախսաբաժինը արտօնուած են աւելի եկամուտ ունեցող անձերուն կ'արտօնէ IHSS ստանալ, եթէ անոնք համաձայնին ծախսաբաժին վճարել:

Ձեր ծախսաբաժինը կրնայ տրուիլ IHSS-ի մատակարարին, դեղարանին, բժշկի գրասենեակին կամ ուրիշ բժշկական ծառայութիւններ կամ ապրանքներ գնելու պարագային:

Ծախսաբաժինը ինչպե՞ս կը գործէ:

Դուք ձեր ծախսաբաժինը կը վճարէք, երբ «Ծախսաբաժինի Բացատրութեան Նամակ» ստանաք, որ կը յստակացնէ այդ վճարումի ժամանակահատուածին համար վճարուելիք ծախսաբաժինի գումարը: Ծախսաբաժինին գումարը կ'երևայ նաև ձեր մատակարարին ժամաքարթին վրայ՝ «Ծախսաբաժինի պարտաւորութեան» տակ:



Վճարումի ժամանակահատուածին ձեր մատակարարին վճարելիք գումարը տարբեր կ'ըլլայ, ըստ այն բանին, որ նախքան իւրաքանչիւր վճարումի ժամանակահատուածի ժամաքարթի հաշուիլը արդեօ՞ք դուք ծախսաբաժին վճարած էք ձեր բժշկական միւս ծախսերուն համար:

Եթէ դուք ունիք մէկէ աւելի IHSS-ի մատակարար, դուք չէք կրնար որոշել, թէ ձեր ծախսաբաժինը ո՞ր մատակարարին վճարուի: Որևէ ծախսաբաժին, որ չէք վճարած կը հանուի քաունքին կողմէ հաշուող առաջին մատակարարին ժամաքարթին: Եթէ դուք կամ ձեր մատակարարը հարցումներ ունիք ծախսաբաժինի մասին, կապ պահէք ձեր քաունքի IHSS-ին կամ Հանրային Իշխանութեան գրասենեակին հետ:



Ահա ծախսաբաժինը ինչպե՞ս գործելուն քանի մը օրնակներ.

Օրինակ 1.

Տիկին Սմիթ Յունիս ամսուան համար \$200 ծախսաբաժին ունի:	\$200
Ան իր բժիշկը կը տեսնէ ամսուն 5-ին և բժիշկի գրասենեակին կը վճարէ \$50:	-\$50
Ան ամսուն 6-ին դեղագիր կը լեցնէ և դեղարանին կը վճարէ \$60:	-\$60
Տիկին Սմիթին ծախսաբաժինի վճարած ընդհանուր գումարն է \$110 (\$50 + \$60):	\$110
Երբ Տիկին Սմիթին մատակարարը ամսուն 16-ին կը յղէ իր ժամաքարթը Տիկին Սմիթ կ'ունենայ ծախսաբաժինի \$90 (\$200 – \$110) պալանս:	\$90
Նահանգը \$90 կը հանէ անոր մատակարարին վճարումէն:	
Տիկին Սմիթ պարտաւոր կ'ըլլայ իր IHSS-ի մատակարարին/ գործաւորին վճարել \$90:	\$90

Օրինակ 2.

Պարոն Լի Յունիս ամսուան համար \$100 ծախսաբաժին ունի:	\$100
Ան իր բժիշկը կը տեսնէ ամսուն 5-ին և բժիշկի գրասենեակին կը վճարէ \$75:	-\$75
Ան ամսուն 6-ին դեղագիր կը լեցնէ և դեղարանին կը վճարէ \$25:	-\$25
Պարոն Լիի ծախսաբաժինի վճարած ընդհանուր գումարն է \$100 (\$75 + \$25):	\$100
Պարոն Լի իր ծախսաբաժինը լման վճարած է:	\$0
Պարոն Լիի մատակարարը ամսուն 16-ին կը յղէ իր ժամաքարթը:	
Նահանգը կը վճարէ Յունիս ամսուան համար բոլոր լիազօրուած ժամերու աշխատանքներուն համար և Պարոն Լի պէտք չէ վճարէ իր IHSS-ի մատակարարին:	\$0